



ԾԱՂԻԿ շաբարը երկու անգամ կը հրատարակուի Զորեթաք-  
րի եւ Շաքար օրերն : — Տարեկան բաժանորդագրութեան զինն է  
100 դր արձար : — Վեցամսեան 50. — Գաւառաց համար 115 դր .  
Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր .

Որ եւ է նամակ կամ գրութիւն պէտք է ուղղել  
Ս. Արծոնատէր եւ Տնօրէն Անօն Սահաեան ,  
Կ. Պօլս , Պապը Ալի նասՏէսի թիւ 20  
Խմբագրութեան յանձնուած գրութիւնն եւ չեն տր իր :

**Ի Լ Ա Ն**  
Կազէթամբզըն պիր սէնէլիք նիւս-  
խէլէրի ճիլտէնիալ մաթապամզտա 4  
մէջիտիէեէ ֆիրուխթ օլունմագտա-  
ոլը :

## ԱԶԳԱՅԻՆ

Շնորհիւ մեր Օգոստավառ Կայ-  
սեր արդարսիրութեան և անհուն բա-  
րութեան , ծանուցեալ խազդային կնճ-  
ռոտ ինդիրներն հետղինետէ իւրեանց  
լուծումն կըստանան ազդին բաղձա-  
նաց համաձայն : Գալով նորին հայ-  
րախնամ Վեհափառութեան Հայ հայ-  
տակացը վրայ կատարեալ վատահու-  
թիւն ունենալն յայտնել բարեհա-  
ճելուն , ընդհանուր ազդին համար ա-  
մենէն կենսական ինդիրն է . մատնիչք  
խայտառակութեան որք Հայոց առ Օս-  
մանեան Տէրութիւնն ունեցած գա-  
րաւոր հաւատարմութիւնը պահ մը  
կասկածելի երկցնել կուգէին :

Հիմայ որ մեր առատագութ Սուլ-  
թանին կատարեալ վատահութիւնը կը  
վայելենք և ազդին չքմեղութիւնը ա-  
պացուաւած է , մեզ կը մնայ մեր հայ-  
րախնամ Սուլթան Համիտ կայսեր ան-  
գին կենաց երկարութեան և արեւա-

տութեանն տիւ և գիշեր ազօթող ըլ-  
լաւ :  
Քաղաքական ժողովնիս Բ. Դոնէն  
վաւերացուեցաւ , Չուլիչ Տիգրան ա-  
զայի ժառանգական դատը՝ ինպաստ  
Աղդ . Պատրիարքարանի իւր դոհացու-  
ցիւ լուծումն ստացաւ , Խղմիրի Ս. Ա-  
ռաջնորդն ապագան գուշակելով , ինք-  
նին հրաժարեցաւ , այժմ կարգը ե-  
կաւ Շահապաղեան շնորհունակին Պօ-  
լիս բերուելուն . որնոր մօտ օրէն ևառ-  
եալ զիւղար և զփիլոն , եկեալ գայ-  
ցես ի Պատրիարքարան՝ պիտի ըլլայ-  
հաւանաբար , և ասոր համար ալ իսմ-  
րագրութիւնս պատրաստութիւններ  
ձեռք առած է զինքը լաւ ընդունելու  
համար : Նախ և առաջ յատուկ Անէշ  
է առաջ մը վարձուած է որ տասնից վար-  
ժապետներն առնելով , նորին շնորհու-  
նակութեան ընդ առաջ պիտի երթան  
և շոգենաւէն առօք փառօք առնեն  
ուղղակի եէտի Գուլէի նաւամատոյցը  
պիտի տանին , ուրկէ մեծ չքով Ազգ .  
Ս. Փրկչեան հիւանդանոցը պիտի եր-  
թայ որուն Մատրան մէջ գոհարանական  
ազօթքներ կարդացուելէ յետոյ , յատ-  
կապէս պատրաստուած իւր խուցը պի-  
տի երթայ : Կը լսենք թէ նորին շնոր-  
հունակութիւն այսուհետև ոչ քարոզ-  
չութիւն պըտի ընդունի ոչ առաջնոր-

դութիւն , այլ պիտի պարապի ընդ-  
հանուր Հայոց Վեհափառ Հայրապե-  
տին գէմ իւր պարսաւները դրի առ-  
նելու՝ անշուշտ այս անդամ անտիպ  
մալու պայմանաւ :

Ծաղիկի գուշակութիւններն երբէք  
սիալած չեն , վկայ են նախկին գու-  
շակութիւնքը :

## ՊԱՐԱԿԱՆԴԵՍ

ՄԻԱՑՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ

Միացեալ Ընկերութեանց տարե-  
կան Պարահանդէսի կարգադիր մաս-  
նախումբը հինդշարթի օրն իւր առա-  
ջին նիւտն ընելով Օսմ. կայս Պանքա-  
յի մէջ , հետեւեալ վսեմ Անձանցմէ  
կազմեց իւր գիւտնը :

Նախագահ . — Պ. Մ. Հ. Ֆուգէր  
Դէր նախադան . — Վ. Ա. Սէրվիչէն էֆ.  
Գանչապէտ . — Վ. Ժոգէֆ էֆ. Ազարեան  
Քարաբաղլար . — Վ. Լեւոն պէտի Հայուազեան

## ՕՏԱՐ ՊԱՏՌՈՒԱՆՇԱՆՔ

Հռովմայ Ս. Պապը Ս. Գէնէր պատ-  
ռանշանի առաջին աստիճանը նուի-  
րած է Արտաքին գործոց նախարա-  
րութեան հաշուակալ Վ. Ա. Սէմ . Խորեան  
Գրիգոր էֆէնտիին .

հիմ ԱԶՔԻՆ ԳԵՐԱՆԸ ԹՌՂԵՐ . . .

Իզմիրի Ս. Առաջնորդին յարուցած ցաւալի խնդրոյն նկատմամբ մենք ևս բազմաց հետ մեր ազատ կարծիքն յայտնած էինք Զմւռոնիոյ Ս. Առաջնորդին արարքը քննադատելով, մեր յիշեալ քննադատութեանց իրաւացի ըլլալն նոյն իսկ Զմւռոնիոյ ժողովուրդն ըստուգեց իւր առաջնորդին գէմ գըտգոհութիւն յայտնելով, որն որ ստիպուեցաւ իւր հրաժարականը տալով, Բիւզանդիոնի եզերաց վրայ Գըզըլթօփրաք քաշուիլ:

Այս անդամ, Պօլսոյ Մամուրեանը, Պօլիս հրաժարակւող իւր ամսեայ հանդէսին վերջին թուռնիւն — որուն հրաժարակման ազդը հրաժարակելու պատիւն ունինք — մեզ գէմ կը գանգատի թէ՝ Իզմիրի Ս. Առաջնորդին գէմ տակաւին կը շարունակենք մեր աղջամակն հալածանքն զոր Կրօնութունին մզեալ յարուցած ենք եղեր Զմիւռնիոյ Ս. Առաջնորդին գէմ, որուն հրաժարամբն սակայն կը կարծէինք թէ պիտի փակուէր այդ խնդիր:

Մենք այս, ճշմարիտ ազգասիրութենէ և կրօնասիրութենէ մզեալ հալածեցինք ինչ որ գէմ էր մեր հնաւանդեկեղեցւոյ օրինաց, քննադատեցինք ինչ որ ազգավանս էր. ուրիշներուն նըման իւրեանց շահու սիրոյն Բարին Բարին յարուցանելու չաշխատեցանք. վըկայ են մեր ըսաւծին՝ մինչև ցայսօր՝ կարկուտի նման Ճէրիտէի-Շարգիէի մէջ հրաժարակւող նամակներն, որոնք կը խմբագրուին Պօլսոյ և Զմւռոնիոյ մէջ միանդամայն և որոնք յիշեալ տըխուր խնդիրն փակերէ շատ հեռու կը գտնուին՝ նոյն իսկ մեր Ազնիւ բարեկամին վերի անտեղի առարկութիւնը՝ փոխանակ տիսուր անցեալը սքողելու, խնդիրն աւելի արծարծելու հանդամանքն ունի զոր բարերադարձար յիշեալ տքնութիւնք ալ անօգուտ է խնդիրն վերստին արծարծելու:

Մենք ասկէ. առաջ Արեելեան Մամլոյ գեկտեմբեր ամսաթուոյն մէջ, Պ. Մամուրեանի սակերութեաց փոխադըման նկատմամբ հրաժարակած մի յօդուածը 1872 տարւոյ գարծեալ դեկտեմբեր ամսաթուով և միենոյն խնդրոյն վրայ հրաժարակած ուրիշ մի յօդուածն հրաժարակելով ցուցած էինք թէ Մամուրեանի արդի ազատամուռ-

թիւնն կեղծ էր, սուտ էր, և այս առթիւ ըսած էինք թէ սոսկերութեաց անփոխադրելի կարծողներու համամիտ չենք» :

Մեր ազնիւ բարեկամը մեր այս իրաւացի համոզումը իր զօրաւոր փաստ բոնելով կը յարէ:

Եւ այսպէս կարծելու իրաւունքներ ալ ունէնք, «չ մրայն անոր համար թէ սակերութեաց փոխադրութեան պատճառաւ նորին Սրբազնութեան գէմ զինուող լրագիրներէն ոմանք հրապարակաւ կը խոստուանին այսօր թէ իրենք եւս կը լուսակացնելու սակերութեաց փոխադրութիւնը են»:

Մենք չէ թէ այսօր այլ շատ առաջ, և առաջինն եղանք այս մասին մեր կարծիքն յայտնող, զորմեր պաշտօնակիցք՝ Համոզուած հանդերձ, կը վախնային իւրեանց ազատ կարծիքն յայտնել միջնադարեան գաղափարներու յեղաշխջում մը չը պատճառելու համար. այս ըսած էինք թէ՝ գերեզմանատանց սոսկերութիքն անփոխադրելի կարծողներու համամիտ չենք, բայց յաւելցուցած էինք նաև թէ՝ միայն թէ Մուրատեանցի յարուցած այդ յեղափոխական արարքը պատեհ ժամանակին չէր և գիտմամբ ազգին գըլխուն նոր փորձանք մ'ալ յարուցանելու համար յիշեալ խնդիրն երեան հանեց: Առօւտ է մեր այս ըսածը. Է՞ր խեղաթիւրես և ուրիշի աչքին շիւղը բնուես, Մէս քնչ բարեկամ:

Խիկար հանդէսի յօւնփար ամսաթիւն հրաժարակուեցաւ:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1888, նոր տարի: — Կրօնական առեւտուր: — Քաղաքավարութեան վընասները: — Առանին տեսարաններ: — Նոր աշխարհին հայատառ Արեգակը: — Տիսուր երեսոյթներ: — Խիկար:

ԳԻՒՆԳԻՒՆԵԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏԸ

### ՆՈՐԱՎԱԿ

Ա. Լ Յ Օ Ն Ս Դ Ո Դ է Ի

Արբայ Մարթէն . . . Գիւնգիւնեանի ժողովրդապետն էր:

Գառնի պէս բարի, սուկոյ պէս անկեղծ՝ նա հալական գորովով կը սիրէր իւր Գիւնգիւնեացիքը, իւրեն համար իւր

Գիւնգիւնեանը աշխարհիս վրայ արքայութիւն մ'եղած պիտի ըլլար եթէ Գիւնգիւնեացիքը փոքր ինչ զինքը դոհի ընէին, բայց աւանդ իւր սուտայներու բոյն եղած էին, և Զատկի սուրբ օրը և ոչ մի հազորդուող կը դտնուէր: Բարի քահանայն իներքուստ մեծ ցաւ կղգար, և յամենայն ժամ կը խնդրէր Աստուծմէ որ իւր մոլորեալ ոչխարքը փարախը չը վերադարձնելէ առաջ հոգին չառնու:

Արդ պիտի տեսնենք որ Աստուածալ լսեց սորա ձանը:

Կիւրակէ օր մը, սուրբ Աւետարանին ընթերցումէն յետոյ, Արքայ Մարթէն ամպիոն ելաւ:

Եղբարք իմ ըսաւ, ինձ պիտի հաւատաք եթէ կամիք, անցեալ գիշեր, ես թշուառ մեղաւորս, արքայութեան դրանն առաջն էի:

Զարկի, սուրբ Պետրոս բացաւ:

Վայ, գուն ես, իմ ազնիւ Մարթէնս, յարեց նա, ո՞ր հոգ փչեց . . . և ինչ ծառայութիւն կսպասես ինձմէ:

Ընտրեալդ դու սուրբ Պետրոս, դու որ մեծ գիրքն ու բանալին ունիս ի ձեռին, կարող ես ինձ լսել, եթէ զիս շատ հետաքրքիր չես դատէր, — թէ՝ ո՞րչափ Գիւնգիւնեացիք ունիս արքայութեան մէջ:

— Եւ ոչ մի բան կրնամ մերժել քեզ, տէր (1) Մարթէն, նստէ՛, խնդիրը միասին քննենք:

Եւ սուրբ Պետրոս առաւ իւր իուշոր գիրքը բացաւ և ակնոցը դրաւ:

Տեսնենք քիչ մը, Գիւնգիւնեանը ըսինք այնպէս չէ: Գիւնգիւնեան: Ա. հա՛ եկանք, Գիւնգիւնեան: Գիւնգիւնեան: իմ ազնիւ տէր Մարթէնս, այդ էջը բոլորովին սպիտակի է, և ոչ մի հոգի . . . այս, և ոչ մի Գիւնգիւնեացի ինչպէս և ոչ մի փուշ հնդկաչարի մը մէջ:

— Ի՞նչպէս. Գիւնգիւնեանէն և ոչ մէկը հոս: Եւ ոչ մէկը: Ատի կարելի չէ. աղէկ նայէ՛ . . .

— Եւ ոչ մէկը ըսինք, մարդ Աս-

(1) Գաղղիացիք Մօնէտ բառը կը գործածեն նաև քահանաներու համար, որով մենք հոս փոխան պարն թարգմանելու պէտք մարդարանեցինք, որ կարծենք մեր լեզուի աղութիւն յարսար է:

տուծոյ, եթէ կը կարծես որ ես կատակ կընեմ, դուն ալ նայէ:

Ասոր վրայ, յապուշ կը թելով՝ ստքերս գետին կը զարնէի, և բաղկատարած գթութիւն կը կոչէի: Այն ատեն, սուրբ Պետրոս.

— Հաւատա՛ ինձ, Տէր Մարթէն, յարեց պէտք չէ որ այդպէս շփոթիս վասնդի շատ կարելի է որ արիւնդ դառնայ: Ի մի բան, ատի քու յանձնանքդ չէ, քու Գիւնդիւնեանցիքդ, կը տեսնե՞ս, անշուշտ պարտին իրենց փոքր քառասնեակը (Քառանին) անցնել քաւարանին մէջ:

— Ա՛հ, գթութիւն մեծդ Սուրբ Առաքելոց, գոնէ ինձ զանոնք տեսնել, զանոնք տեսնել և զանոնք մխիթարել տուր:

— Յօժար կամօք, բարեկամս . . . Ա՛ռ և շուտով հագիր սա անդաւլ (1) ները վասնդի շիտակը ճամբաները լաւ չեն . . . Ահա՛ եղաւ և աղէկ եղաւ. . . Հիմայ քայլէ՛ ու ուղղակի քայլէ՛, երբ դառնաս վարը տե՞ս. և պիտի գտնես աջ թեւիդ վրայ և խաչերով զարդարուն դուռ մը, պիտի զարնես, և քեզ պիտի բանան . . . Օ՞ն ուրեմն նայէ որ սուրբ և ուրախ ըլլաս:

Եւ ես ալ քայլեցի . . . ու քայլեցի, Ա՛հ որպիսի՞ արկածք, ահուդող մ'էր բռնեց զիս, ալ խօսք ըսերու տեղի չի կայ: Տատասկալից փոքր ճամբայ մը ուր կարկեհաներ կը փայլէին և օձեր կը սէլին, դիս մինչ արծաթեալ դուռ ուր տարաւ:

— Փա՞ն, փա՞ն:

— Ո՞վ է զարնողը, պատասխանեց ներսէն բիրտ և վշտագին ձայն մը:

— Գիւգիւնեանի ժողովրդապետը:

— Ո՞ւր տեղի . . . :

— Գիւգիւնեանի :

— Ա՛հ, . . . մտէք:

Եւ ես մտայ, գիշերուան պէս թուխ թէերով օրուան պէս պայծառ զգեստով և իւր գոտիէն կախուած ադամանդեալ մի բանալիով, մեծ գեղեցիկ հրեշտակ մը կը գրէր գրա՛—գրա՛, սուրբ Պետրոսի գրքէն աւելի խոշոր գրքի մը մէջ . . . :

— Վերջապէս, ի՞նչ կուզէք և ի՞նչ կը խնդրէք, յարեց հրեշտակը:

(1) Փայտէ տեսակ մը կոշիկ:

— Գեղեցիկ հրեշտակդ Աստուծոյ, կը փափաքիմ զիտնալ — եթէ շատ հետաքրքիր չէք գտներ զիս, թէ արդեօք հոս են Գիւնդիւնեանցիքը:

— Որո՞նք . . . :

— Գիւնդիւնեանցիքը, Գիւնդիւնեանի մարդիկքը, որոց ես եմ հովիւը:

— Ա՛հ, Արբայ Մարդէնը, այնպէս չէ:

— Ծառանիդ սիրուն հրեշտակ:

— Ուրեմն դուք կըսէք Գիւնդիւնեան . . . :

Եւ հրեշտակը բացաւ և թղթատեց իւր մեծ գիրքը և մասն ալ թքուեց որպէս զի էջերը գիւրաւ բանայ . . . :

Գիւնդիւնեան ըսաւ մեծ հառաչանք մը արձակերով . . . Տէր Մարթէն, մենք քաւարանի մէջ Գիւնդիւնեանէ և ոչ մէկն ունինք:

— Յիսուս Մարիամ, և ոչ մէկը Գիւնդիւնեանէ քաւարանի մէջ: Ո՞ Աստուած, ո՞ւր են ուրեմն:

— Է՛հ, մարդ Աստուծոյ արքայութեան մէջն են, ո՞ւր կուզէիք որ ըլլային:

— Բայց ես յարքայութենէ կը դառնամ. . . :

— Հոնկէ կուգաք Ա՛հ Ուրեմն:

— Ուրեմն հոն չեն Ա՛հ, բարերի մայրդ հրեշտակաց:

— Ի՞նչ կուզէք որ ըսեմ, Տէր Ժողովրդապետ, եթէ ոչ արքայութեան և ոչ ալ քաւարանի մէջ են, միջավոյր չկայ, նոքա են ի . . . :

— Սուրբ խաչ Յիսուս որդի Դաւթի, կարելի բա՞նէ . . . Արքեօք ստախուութիւն մը ըրաւ ինձ սուրբ Պետրոս . . . սակայն հաւուն խօսիլը չը լսեցի:

Այ, վայ մեզ թշուառներուս ի՞նչ պէս արքայութիւն պիտի երթամ քանի որ Գիւնդիւնեանցիք հոն չեն:

— Մտիկ ըրէք, հէդ Տէր Մարթէնս, քանի որ դուք կուզէք ինչ որ ալ պատահի այս ամեն բանէ ապահով ըլլալ, և ձեր իսկ աչօքը տեսնել ինչ որ տեղի կունենայ, բռնեցէք սա ճամբան արագընթաց վաղեցէք, եթէ վազել գիտէք, ձախերնիդ պիտի դանէք մեծ դուռ մը հոն դուք ամեն բանէ տեղեկութիւն կընաք առնուլ, Աստուած հետերնիդ ըլլայ:

(Նորանուկւլ)

## ԾԱՂԿՈՒՆՔ

Ի ծագել լուսոյն  
Մարդարանը մանըման,  
Արտասուք այդուն  
Ճողին հրաշազան  
Ի ծաղկունը շող:

Գիշերը ՚ի բուն  
Զդլուխս խոնարհեալ,  
Կանդնին տան սղջոյն  
Ճածանչածաւալ  
Արշալուսոյն ճոխ:

Վերնոյն փոխարէն  
Շնորհացըն փարթամ  
Հոտ անուշ բուրեն  
Զըքնաղ համապրամ  
Մանիշակ և վարդ:

Միջատն ոսկէվառ  
Ի թերթս բազմերփեան  
Թռչտի անդադար  
Խոյս տայ ի մանկան  
Որ լարէ թակարդ :

19 Մայիս 1887

## ԳԱՐ ԹՕՓՈՒ

Կէչէնքի գար եաղտըզը կիւնէրտէ,  
Պէյ օզլու մատմազէլ վէ ժէօնժանլար պիր գար թօփու մօտասը չըքարմըլարը ըտը, շահնիշինլէր պալքօնլարընտան, սօքաքտան կէչէն գատըզն վէ էրքէքիւրի գար թօփունա թութմաքտա խտիլէր :

Կէչէն բէնչչէնպիհ կիւնիւ, տօղրուեօլխանէրինուէնքարչը քարշընա իքի պէօյիւք էվիէրին շահնիշինն պալքօնլարընտան, պիր քաչ միւսիւ վէ մատմազէլլէր միւթէատիտ գար թօփուլար իլէ կէլէն կէչէնին սըրթընա եապաշընա գար թօփուլար աթարադ էյլէնմէքտէ խտիլէր :

— Մօշէռ շու ալդաբիւշօնլու մատմազէլէ պիր գար թօփու եէրէշտիրէլի՞մ մի:

— Թանըտը՞ք տըր:

— Քիմ օլուր սա օլուն, Մօշէռ, ոէն իւ մէ:

— Պէն կիզլէնէյիմ սէն նէ խստէր սէն եաբ:

Պիզիմ ժէօնժան իրինէ պիր գար թօփու ալարադ պիր իյինէ նշան ալտըքտան սօղրա, աթը վէրտի՛ պիշարէ մատմազէլ պիրուէն պիրէ գար թօ-

փառուն շիտեմինտէն պէյնի սարալարաք, ֆէվէլատէ գօրքտուքի աճապա սաշաքտան պիր գա՞ր գէրթիւն տիւշտի պաշընա տիյէ, հէման գար- շլթարափա գօշուապ եօքարըեա պադ- ար :

Պիզիմ ժէօնժանլար պաելըը ըա- սընա կիւլմէքտէ իտիլէր :

Մատմազէլ պու թէրպիէսիղիյէ ասլա ճէվապ վէրմէքսիզին եօլունա տէվամ իթափ :

Դար թօքունու աթան միւսիւ գար- քքի պալքօնտաքի պուլունան իքի մատմազէլէ պաղըրու :

— Մատմազէլ կիւսի գըրմըզը գարիչօնլու մատմազէլի կէօրտիւն նասըլ գօրքտու տա գարշը թարափա սըչարա :

— Ահ մօնչու այգըռընէքուէ շէյ օլտու, օ սանտը քի սաշաքտան պիր պէօյիւք գար երդնթըսը տէվրիլտի պաշընա, ամա սէն տէ բէք խըյա- նէթձէ աթալն :

— Նէ օլուր, գար տըր պիր շէյ եարմակ քի... տուրուն, տուրուն աշազըտան պիր տէլիդանլը կէլիօր, շունուն կէօքսիւնէ տոզրու պիր վէ- րիշտիրէյիմ :

— Աման պիզ գաչալըմ պիզի կէօր- մէսին տիյէրէք, իքի մատմազէլէր պալքօնտան իչէրի չէքիլտիլէր :

Ադապինտէ պիզիմ ժէօնժան տէ- լիկանլընըն կէօքսիւ պու տըր իրինէ պիր գար թօփու եէրլէշտիլտի :

Տէլիդանլը գար թօփունու եէր եէ- մէլ եօգարյա պագտը վէ աթանը թանըրճարնա պազըրա :

— Մաշալլա՛հ, կէրչէք թօսուն ըմըշըն ետ :

Պիզիմ ժէօնժանլար կիւյա քէնտի- լէրինէ տէյիլ պու լագըրտը կիպի պիր պիրլէրի իլէ գօնուշմազա պաշ- լատըր :

Պըրագալըմ պու միւսիւլէրի քի քէնտի գար թօփուլարը իւէ էյլէնսին- լէր. օ կիւնիւ թէրիտիյէ սօքաղը խա- նէլիրինտէ հէման ումումի գար թօփու օյունու վար խոփի. հավանըն շիտաէ- թինտէն էվ աղալարը մէճագուրի թա- թիլ էթմիշ օլտուգլարընտան, գատըն էրքէք բէնչէրէտէն բէնչէրէյէ պիր պի- րինէ գար թօփու աթմաքտա խտիլէր :

— Դա խըյանէթ կիթ սօքաքտան պիր բարչա գար թօփիլա տա կէթիր

բէնծիրէլէրին էօնիւնտէ եաբըշանլար պիթափ :

— Տուր շու Մարենգաեա պիր թանէ աթմաելու տա սօզրա :

— Վայ խըյանէթ կոմիկ, պէօյլէ խըյանէթձէ աթմարյար, եա կէօղիւմէ կէլէյիտի :

— Աման սէնստէ Մարենգա օյուն տուր պու, տէմինջի սէնին աթմարզըն- տա օնուն թա աննընա կէլտի :

— Ամա պիլմէսին սուրաթըրմա կէլ- տի տէ, գարլար պօյնումտան թա եիւ- րէյիմէ կիթափ :

— Զարար ե'օք . . . հայտէ կոմիկ սէն պիզէ սօքաքտան գար թօփիլա տա կէթիր :

— Երվէրիր արթըք գըզլար իւշիւ- յիւպ հաստա օլաճաքսընըզ, ճամլար աչըք պէօյլէ տօնարսընըզ :

— Ինանըրսան ամեա էլլէրինտէն պաշկա տէօրթ թարափըմ աթէշ ի- շինտէ տիր :

— Է. ճանըմ էլվէրիր արթըք, շու օտանըն հալինէ պագըն, կիւզէլիմ իքի ճամ գըբըլլար, շիմտի աապան եօգարը կէլիրսէ նէ ճէվապ վէրէճէք- սին :

— Սէն վազիփէ էթմէ ամեա, գէ- տի գըրտը տէրիզ :

Պու արա էվին աղասը Արիկ աղա կէճէլիքլէրիյէ վէ զայէթ պաթալ պիր թէյիւն քիւրքէ սարըլը օլարաք, օ- տատան իշէրի կիրիպ օրթալըզըն պէր- պատ հալինի կէօրէրէք գըզընա տէ- տի :

— Վէրօն, պու նէ մինասիպէթ- սիզիք տիր, նէ տիր պու օրթալըզըն հալի, գարայըն շու ճամլարը :

— Աապա գարշըքի Սէդրոս աղա- լարտան շաքա տէյի գար թօփու ա- թըլեօրլար տա ճամլար գըրըլմասըն տէյի եօգարը ալտըք :

— Շունա պաք հէլէ, իքի տէ ճամ գըըըլմէշ, շիմտի բարատան վազ կէշ- տիք, պու հավատա ճամճըյը նէր- տէն պուլմալը :

— Ավա կիթմէմիշ իսէ պուլունուր :

— Դաբայըն շափուք ճամլարը տա շու օրթալըզըն թէմիզիյէյին :

Պու արա միւսիւ կոմիկ, էլլինտէ իրի պիր լէկէն իչինէ տոլու գար տօլ- տուրմուշ օլարաք օտատան իչէրի կի- րիպ, Արիկ աղայը օրտա կէօրտիւկիւ պիրլէ, շաշըրտը գալտը :

— Աֆէրին միւսիւ կոմիկ սէնտէ պունլարա ույտուն :

— Ինանըրսան Արիկ աղա, ճամ- լար գիրիի տիր հայտէ սիլէյիմ տէտի- լէր, պէն տէ կիթափիմ սօքաքտան գար թօրլատըմ կէթիրտիմ :

— Տօզրուսու իքի թանէսինի թէք իյի սիլմիշսինիլ, կէօթիւր տէօք շու գարը սօքազա, սիզտէ շու օրթալըզը թէմիզիյէյին:

Պունուն իւզէրինէ միւսիւ կոմիկ կէթիրտիկի լէկէնի եինէ կէրի կէօ- թիւրտիւ, վէ մատմազէլլէր տախի տէրագապ օրթալըզը թէմիզիյէտիլէր վէ իշպու գար թօփու մէսէլէսի տախի քէտէրսիզնէ խիթամ պուլտու :

## ԸՆՆՏԻԿ ՏՈՒՏՈՒՅԻ

ԵՐԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

(Ն-Խ-Ռ-Ռ Ռ-Ե-Ե)

Պաշտօնեայն, լունտիկ տուտուն և պարոն Համբիկը արկղապետին սրահը մտցուց և անդ պաշտօնէից արուրէ ձեռքի փոքրիկ բահերով ոսկիները կշոյն մէջ անձրեանման լեցնելնին և պանքնօթներու գէզերը տեսնելուն հիացաւ մնաց :

— Ծօ Համբիկ, հիմայ խելքս կը թոցունեմ, գա աս ինչէնի խազնաներ, օր մը մեղ սա օսկիներուն մէջը ձգէ- լին, ուզածնութ խտար առէք ըսէին. եանի էհեա կըլլայ մարդ :

Պաշտօնատարաց մին պաշտօնատան բեռնակրին հարցուց թէ ինչ կուզեն :

— Տուտու խանլմ տիյէր քի սօն տէֆա չէլիսիլէն ալթը եիւզ պին փրանխ շըմէնտըքէր բիյանխօսի քէնտինէ չըխ- մը տէ բարայը իսթիյըը պիլի՞րսին :

— Սօն տէֆաքի բիյանքօ իւչ եիւզ պին փրանք ըտը :

— Մեղայ եալա՞ն մը սէօլէեէճէ- յիմ գէհատըն իչինտէ տեղնի տեղօ- քը եազըլլը տըր նէ :

— Նէրտէ պու օսլիկասիօն :

— Խաչոր ույտուրմասիօն տէյիլ, իշտէ դէհատը պունտա տըր ըսելլով, ձեռքը գրապանը տարաւ որ երկաթուզ- լու բաժնեթուզը հանէ՛ սարսափմամբ տեսաւ որ գրալանը գատարկ է, ծրա- բը մէջը չէր :

— Համբիկ, հուսու տեղէն պուտ մը ճուր հասու աշվըներս կը մժննայ կոր...:

— Դա ինչ եղար մայրիկ ինչ կայ...:

— Շըմէնտուրաս կողցան , մեզ թալեր են օրդտի , տուներնիս քրքը-ըեցաւ :

— Մարիկ ով պիտի դողնայ , սա ճէպդ աղէկ նայէ . . .

Իշտէ եավրումնայէ ըսելով , գա-տարկ գրաւանը շրջադդեստէն դուրս հանեց :

Այս անդամ պարոն Համբիկ եւս գաւաթմ մը ջուրի պէտք ունեցաւ . պաշտօնատարք զարմացած իրարու կը հարցնէին թէ ինչ կանցնէր և ըսնափիկ տուտուին ողբ ու կոծով հանած աղ-մուկին պատճառն կուզէին հասկնալ :

— Նէ՞ վար , նէ՞ բաժմըրտը էտէր պուրտա :

— Եիւրէյիմ եանըեօր նասը՞լ բա-թըրտը էթմէյիմ , օն պէշ մի նէ՞ պին մերալարըմը շալուլար :

— Հայ պաշտօնատարներէն մին մի-ջամտելով հարցուց :

— Տուտու հանըմ ուր գողցուցիր բարաներդ :

— Ախ օրդտի , շըմէնտուրայի մը թուղթ ունէի , էրածիս մէջ ֆիր ըլստի-յար մը եկաւ ըսաւ օր շըմէնտուրային փիյանքօն ինծի զարկեր է . . .

— Խելքդ գլոխդ ժողուէ մարիկ անանկ երածով մրկածով բիյանքօ չը զարներ մարդու քեզ խարեր են :

— Վույ մըսէր արեւուդ օրերուդ կոտրտիմ օրդտիս . շըմէնտուրան մահ-ըլմայիս մէջը աղուր մը բաթտեր սա ճէպիկիս մէջն էի տրեր , բարով խե-րով չը համնէի տնելու , ծառքներս կոտրտեր տէ ես առ թուղթը ասոր մէջը չը տնէի :

— Քեզխարեր են կըսեմ կոր խօսք կը հասկնա՞ս , վերջին բիյանքօն ուրի-ցը վաստըկած է , տահա երեկ հոս ե-կաւ գրել տոււաւ գնաց :

— Գա մարիկ , չըլլայ քի սարա-ֆին խանութը մոռցած ըլլաս :

— Վույ օրդտի Աստուծմէ տույ եղաւ առ պանը քեղի , վաղենք եր-թանք , էյ , նէ պիլերսին պէկի աղէկ մարդ կըլլայ տէ կը հանէ կուտայ :

Մայր ու տղայ աճապարանօք մեկ նելով Պանք Օթօմանէն , շունջերնին հատած սեղանաւորին խանութը գա-ցին :

— Դուղում չէլէպի էվլատլարընըն պաշը իշին օլուն , աճապա պուրաեա պիր չըքըն պըրաքմըլըմ :

— Նա պաք պուրտա պիր չէյ վա՞ր :  
— Եօք տուր :

— Էհ , հաշան եօք տուր , եօք :

— Սիս չէլէպի պաշըմա կէլէնի պիր պիլուէն . . .

— Պէն եօք չէլէպի , պէն միւսիւ :

— Սէն ալտըն տէմէյօրում , չու շըմէնտուրայը սանա կէսուտէրում տէ պու պէօյիւք բիյանքօ տուր պէն ա-լամամ տէմէյտին , ճէպիմաէն գայպ էմտիմ . . .

— Ահ , պու չէյ իչի չօք չօք տէրթ եարմա . պէն թէքմիլ նօմէրէ պաքտը , պիր ֆրանք պիլէ գաղանմատը , էկէր քայու էթտի , բէք բէք պիր պուչուք լիրայ գայպ էթտի . նա , սանքէ եէ-տիմտէ :

— Գա հապա Ալէմշահ մինպահամթ գազանմըլըն տէտի նէ . . .

— Գիմ պու ալմաշա , պու սէնի ալտաթտի :

— Եօք գըրմըլը ալթէշ գիւրէյի . աշկդ խաղա մարդ :

— Անանկ է տուն ողջ ըլլաս գա , պօշ տեղը ինչ նաֆիլէ տող կելլաս կոր:

— Էյ աս սրտիս տողը իս քառ-սուն օրէն հողը չի տընէնէ շատ պան ծըյվլներս պիւթիւն կը կտրտի կոր . աճապա ասոր հէքիմներուն ո՞րը խայ-րաթ կը նայի ; մէյմը ինքդինքս ցու-ցնել տայի :

— Պախճէ խարու Գիւրէքեանին խանութը տօլու հէքիմէ հէլպէթ խայ-րաթ նայող մը կը կտնանք :

Աղէկ ըսիր եավրում ըսելով մայր ու տղայ բուրոսին սրտաբեկ կամուր-ջըն անցան , և ուղղակի Գիւրէքեան եղբարց գեղարանը գացին :

— Համբիկ եավրում ալ իմ վրաս տէրման չը մնաց տուն հարցուր քի խայրաթ նայող հէքիմ կայ տէի :

Այս միջոցին գեղարանին պաշտօն-եաներէն մին հարցուց թէ ինչ կուղէ-ին :

— Մայրս հիւանդ է ինքդինքը հէ-քիմի մը ցուցնել կուղէ :

— Ահաւասիկ այս էֆէնտիները ա-մենքնալ տօքմէօր են :

Ըանտիկ տուտուն ցած ձայնիւ պա-րոն Համբիկին ըսաւ :

— Ծօ հարցու քի ո՞րը խայրաթ կը նայի :

— Իմին երեսս չը պոներ :

— Աման տուն ալ հիշ պէճէրիկին

չես , սանկ կեցիր ես կը խօրաթեմ . , գուզում աղաս , չիյտէի քի պիտի հի-վըտնամ ; չը հաղըւորած ճամբայ ելայ , ատ հէքիմներուն ո՞րը խայրաթ կը նայի :

— Եկոյ նայիմ ինչ ունիս ըսաւ եր-կայնահասակ տոքմէօր մը էսքիւլապ-ներու կաճառէն :

— Ինչ կիտնամ տոքմէօր , սանկըս կուլիսէս ի վար պաղ պաղ պան մը կիշ-նայ տէ , անկէ սրտէս ի վեր տաքտաք պան մը վեր կելլայ :

— Սն վուալա իւն նուվօ մալատի ըսաւ տոքմէօրը իւր արհեստակցացը գառնալով . . . պաղ պաղ գլուխէդ կիջ-նայ , տաք տաք սրտէդ վեր կելլայ անանկ չէ , էյ ինչ է այդ իջնող ել-նող պան ըսածդ :

— Իշտէ անանկընա պան մը տէ առատա ծըյվլներս ալ կը կըյրի , սիր-տըս հօփուր հօփուր կը նետէ անկէ հէլլաքի պէս պան մը կըլլամ :

— Ես հօփուր հօփուրէն ինչ կը հասկնամ , իշտահսրզութիւն ունիս :

— Իշտահս տեղնէ ամա անխտար պօղազլը չեմ :

— Սա գանարէյին վրայ երկնցիր նայիմ :

— Ինչ կիտնամ , ատ պանը ընտոր կըլլայ . . .

— Խեղըպնալ չուղէր գործ ունիմ :

— Կը խանիս կոր ամա , էյ , տէ-նիզէ տիւշէն երլանա սարըլըր կըսէն :

— Բաղդատութիւնդ այնչափ պա-տիւ չը բերեր ամա ինչէնէ :

Վերջապէս կուրծքը զննելէ յետոյ գեղագիր մը դրելով լուստիկ տուտու-յին տուաւ :

— Հիմայ քեզի ջուր մը գրեցի . առտուն , ցորեկը , մէկմիտալ իրիկունը մէկ մէկ չօրպայի խաշըխ պիտի խմես ասկէ . նա սըփիկայ շնեցէք :

— Զէ , տուն ըրէչէթան ինծի տուր ես մեր սեմթը Սամիկ աղային շինիլ կուտամ :

— Դուն գիւտես ամա , անոր համար եաղնըութիւններ կընէ կոր տէ իլ լը-սեցինք , կելլայ Սանձնէտ տեղ Սնէժան կուտայ ետքը պէլայի կը հանդիպինք :

Զէ ան հալիս Սանդուրին դինի ալ ունի տա բէչէթան ինծի տուր ըսելով , գեղագիրն առնելէ յետոյ մեկնեցաւ գեղարանէն :

(Յունանէւէ)

## ՊԱՐԱԿԱՆԴԵՍ

Ահաւասիկ եղանակին պարահանդէսներն սկսաւ, յարակցաբար ընտանեկան վէճերն ալ վերսկսան, գժբաղտաբար այս տարի ալ բարեկենդանի եղանակը երկու ամիսէն աւելի պիտի տեսէ, համեմատաբար ընտանեկան վէճերն ալ առ նուազն երկու ամիս կը տեսէ, որոց միոյն նկարագրութիւնն է հետևեալը:

— Գուզում վիշէն աղա պիր Պուլկար գարըսը գօսթիւմիւ որմարլայածաղըմ պանա տէօրթ լիրա վէր.

— Պանա պաք, էոլէ բոլիթիքածա բուպալար կիյինմէք օլմազ.

— Ամա պիլմէսին բէք մօտա տըր:

— Պուկար մօտասը կէչտի, շիմտի Բրէնս Պիզմարքըն նութգու չըքտը, օնու տա մօտա տըր տէյէրէք բուպա եարամազընըզ եա:

Աման արուք սուբուք լագըրտըլար էթմէ պիր գօսթում մութլաք լաղըմ տըր նէ:

— Ճանըմ իշտէ պու գատար ֆիստանլարըն վար, պունլարըն հէրսինին մօտասը կէչմէտի եա:

— Գօսթիւմ սալօնըլան զայէր պալօեա կիտիլիր:

— Պալօյա՞մը, սէնին պալօտա՞նէ իշին վար, էոյէ պայաղը եէրլէրէ իզնիմ եօք քի կիտէսին:

— Պէն բիւպիք պալօեա կիտէյիմ տէմէյօրում:

— Էօյէ իսէ քի՞մ էվինտէ պալօ վէրիեօր տա պիզի տավէթ էտէյօր:

— Գա ճանըմ աշտարակտայըզ նէիդ, սանա տավէթ լագըրտըսը էտէն վա՞ր, զայէր արթըլք Միացեալա Սուրբ Յակոբա տա կիթմէեէնէյիմ:

— Սուրբ Յակոբա եարըն սապահ կիթ տուանը էթ կէլ գօսթի՞ւմ նէ լաղըմ:

— Վիշէն աղա ագշամկանըն ագսի լագըրտըլար էթմէ, չօճո՞ւդ եէրինէ գօնորուն պէնի:

— Ճանըմ նէ՞ պիլէյիմ, տէօրթ լիրա վէր պուլկար գօսթիւմիւ եարուրածաղըմ տէյօրուն, պու ասիրտէ պօշեէրէ տէօրթ լիրա վէրմէք դօլա՞յ մը:

— Գա նա՞սըլ պօշ եէրէ, Միացեալըն պալօսունա կիտի՞լմէեէնէք, Սուրբ Յակոբուն պալօսունա կիտի՞լմէեէնէք:

— Էյէր պանա սօրարսան, կիտիլմէեէնէք:

— Էյզայէր էօլէեիմ քի կիթմէյիմ:

— Ալլահ էթմէսին նօնօմնիշին էօլէսին, պիր ատամ տէօրթ լիրա իշին էօլի՞ւր մի:

— Գապահաթ պիզտէ քի ավուճլար ըլլա լիրալարըմըզը իւք էօնտէն վէրիթիգ տէ, սօնունտա տիլէննի կիպի տիլէնիրիգ:

— Նէ տէմէք իսթէեէնէյիմ պէն լագըրտըլը լիպէրթա սէօյէրիմ:

— Գորդարըմ տէօրթ պէշ պին լիրա թրախօմա կէթիրտին պարապար:

— Տէօրթ պէշ պին լիրա տէյիլամա, զանն էտէրսէմ պէնիմ սէպէպիմ էլէ տիրքի բահամ կէչինմէտի պիրի իշ պուլուն:

— Մարեօնդա աղզընտան չըդանը գուլաղըն իշտակիր մու:

— Ծէօյէթմէ քի իշիթմէեէնին տիւնեա ալէմ հազըրլըք կէօրիւեօր, սէնէտէ պիր տէփա պէօյէ պէօյիւք պալօլարա տա կիթմէեէնէյիմ զայէր, զա պու նէ քէօր թալէհի գարըլըմըզէն, էլին ֆամիլեալարը պիւթին պալօլարտա սուարէլէրտէ էյէլէնսինիր պէն պէօյէ տէօրթ տուփար իշնտէ գալմնըզ:

— Մարեօնդա նիշին զըթընալագըրտը էտէրսին, տէօրթ լիրա գօսթիւմէ, իքի իւչ լիրա տա մէսարիփ, եէտի լիրա. եէտի լիրայըլա պիզ պիր այ կէչինիրիզ:

— Պօշ լագըրտըլար, պաշկալարը նաոըլ եարըյօր:

— Զէնկինլէր չօք չէյ եարար, հէրքէս եօրկանընա կէօրէ ուզաթըլը աեազընը. զէնկինլէրէ պաքաճազընա պիր ազ տա փուքարալարա պաքսանա, օնլարըն ճանը եօգ մու:

— Եօքսա բէմալէ աթլազտան պիր Տօմինօ վիզիթ եարուրայըմ, Ամէրի գտ էլլիսինին պալօսունտա հէփսի էօյէ կիյինմիշէր:

— Ամէրիգա նէրտէ՛, պիզ նէրտէ, պէն սանա պիր թօր մատամբոլ ալայլմ տա շու աշաղքի օմուրտուզումուզ օտաեա բէրտէ եար:

— Էյ ինանըրսան այդըրը սօյ սըրըլըրում, զա սէնին պէօյէ թա-

պիյէթին եօղուաը, եէնի էվլէնտիք իսէ բիւթիւն պանա գուլ գուրպան օլուրըտըն:

— Եիմոի տէ ազատ գապուլ էթմէզ քէօլէնիզիմ ամա, հէմ օ կէնճմիք կէչտի, հէմ օ վագըթ տէյիլ:

— Էօյէ իսէ պէն տէ էլլթիմին ժօրդունա հապէր էտէր օնույըլա կիտէրիմ:

— Հա՞հ, պանա իլիշմէ տէ քիմի իլէ իստէրսէն կիթ:

— Շունա պագ, էսկիսի կիպի գըսգա՞նմաեօր տա, իւզէրիմէ մուհապէթին օլմատըզը պունտան տա պէլի տիր:

— Գըսգանճլըք էտիպ տէ վէրէմ օլամամ:

Վիշէն աղան իրաւունք ունէր, կան այնպիսի կանայք, որք իրենց դիրքը բոլորովին մունալույ հարուստ հետեւութիւններն պատկերել ուզեցինք այս նկարագրութեամբ:

## ԳԼԹԱՐԻԴԱՐ

Վէրտի թէաթրուու պալօսունտա միւսիւնիւն պիրի սիյահ տօմինօլու մատամըն պիրինին բէշինէ տիւշմիւշ պիր թագըմ նապէճա հարգէնտազլըքլար էթմէքտէ իտի:

Մատամ նիհայէթ հիտէթլէնիպ պիզիմ միւսիյէ տէտի:

— Միւսիւ պէնի թանըմատըզընըզ հալտէ պէօյէ սէրպէսթէ աչըք լագըրտըլար էթմէյէ քիմտէն ճէսարէթ ալտընըզ:

— Այըպլամայընըզ մատամ, պէնսէնիպ գօնսօլիտ պօրսասաընտա տալիւմա աչըքճըլըք էտէրիմ:

Միւսիւնիւն պիրի տախի թէժի գօլճուսու գըյափէթինէ կիրմիշ պալօնուն սալօնունտա կէղինիրքէն, իքի տօմինօլու մատամզէլ պունու գարչըլարաք, իշլէրինտէն պիրի տէտի:

— Ալ սանա պաշլմըզա պիր թէժի գօլճուսու, միւսիւ պաշկա պիր գօսթիւմ պուլամատըն քի պու գըյափէթէ կիրտին պիզի գօրգութուեօրսըն:

— Գօրգմաեըն մատմազէլէր ճէվագ վէրտի, սիզէ ղիեանըզ եօք, պէն դաչաք մատմալար արաեաճա-

# ՔԻՉԻՔԵՄՆ ՊԻՐԱՏԵՐԼԵՐ

Տ Ե Պ Պ Օ

26 Սրանպօտա , Եկանի Ճամկէտ 26

## ՍԲԵԶԱՐ ՏԵՒՓԵԱՆԼԱՐԸ

ՍԹԱՆՊՈԼ ՔԵՕԲՐԻւ Քարշըսընտա - 77

ՊԵՅՉԱԼՈՒՆՏԱ Տօղըու Եօլտա - 168

Մէզեփիր էնզամանէ վէ սրէչար տիւքբեանլարընտա միւթէատտիր վէ էնվայի թէրբապաթը քիմեէվիյէ վէ էնզա վէ մուալէճաթ վէ ալէաթը ճէրբահիյէ , վէ ոլէա ճինս լասթիր իւէ չչիքտէն մատմաւ ալաթու էտէվաթ , վէ կիսթէր ուսուլինտէ պաղպար , վէ ֆրանուլ վէ ինկիլիզ էճզալարը , ույ Փան սնուն էն ալէա ճինսի . Ելրի վէ էճնէսի մատէն սուլարը , Փօմօ՛լաՓճըլար իշիւն թէրբապաթը քիմեէվիյէ , Պ րած շարապլարը , գոնեաբրար , Էնգափի իշլիէր , գօգուրու սապունլար , նէֆիս բուտրար , օ ար Գոլոներ , սաչ սուլարը , տիւզինլիւքէր , վէ ըսրէչարլար իւէ քիմեախանէւրէ մասուս ձամ գասլար գ ալաթ ու էտէվաթ մէվճռու օլուալ . Թօրտան վէ բէրաբէնսէ Փիրուխթ օլունուր :

Քէ զալիք մէղգիւր տիւքբեանլարտա մուայէնէի թըպալիյէ տախի ինքա օլունուալ , պունս մախուս օտալար վար ար .

Պէ յօլու ( Հղախանէսի կէճէւէր սըզգ աըր )  
Զէ յլ . . . Պիլմի իլէ էնզա վէ էմթասմրզոն էն ալ' ու ճինստէն օլտոււ զունու վէ ուք էնզին Փիյաթլա սաթրլալզընը Տօկթօր է Փէնտիլէրէ վէ բաղպէթու էնալիյէ իւան ու ույյան իտէրիդ .

— 168 —

Բագարատ՝ կոմը սրահն է խօսքը լսելէ յետոյ մեկնած էր . Մրանսացւոց ազգային երգը եր . գելով մառան իջաւ իւր սիրեցեալ բաերէսէն գաւաթ մը խմելու .

Նոյն գիշերը դեսպանատան մատրան մէջ եւփիմէի և Արդիւր դեր կոմսին պսակագրութիւնը կատարուեցաւ .

Նիկոլ ալ նոյն գիշերն կամուսնանար , սակայն խիստ տիսուր էր , որուն հարանեաց հըրաւիրելոց մէջ կը գտնուէր նաև՝ Բագարատայ բարեկամը՝ Գարագայը մականուանեալը , պատկառելի ծերունոյ մը կերպարան մուած :

ԳԼՈՒԽ Զ.

ՄԻ ՔԻՉ ՊՅԱՏՄՈՒԹԻՒՆ

Երկու ամիս յետոյ Արդիւր իւր հօրմէն նամակ մը ստացաւ որ իւր ամուսնութեանը հաւանութիւն կուտար և կը փափաքէր որ հարս Փարիզ բերէ մեղրալուսինը անցնելու , այս առթիւ կըսէր չը մեռած գէթ մի անդամ հարս աըս տեսնեմ :

Մուրատճայի ուրախութիւնը մեծ եղւա

Սէրիւր սարացառա լիտոյ վէ ճէրբահիլդա միւթէաթդ էնվայի ալէ-թէ էտէվաթ մէկնուս ալըր . կիմեամէ , եռմուշադ վէ սրիթ լասթիկտէն ( գառշուտան ) մասմուզ մէկաստը միւլսթէւլֆէ , դասուդ պաղպար , էն պահ միւրինկար , էկքր թիթ մաքինալար , միզան իւլ հակա ( պարօմէթր ) , միզան իւլ հարարէ ( թէրմոսէթր ) մէ էլի ճինս կէօպիւթէնը պուլնմադտա ալըր . Մ. Բոլ Ֆոյանէան , էլր նէկ սրարըլաթ վէ բակիրթը էնկէն Փիյաթը իւէ ինքա վէ անդրօնակ իտէր :

## ԱԼԵՅԹ ԹԻԻՃՃԱՐ

ԲՈԼ ՋՈՅԱՆՃԵԱՄ

Վիլսկ Գուլարիւրէսս , 80 նումիսս

Կէօք Վէ ձերաւլւու Սիհթէւլէգ

— 169 —

Կոր մը Մուրատճայի գիկնաթուն անուակացն զրայ գլորելով սեղանի սրահն տարած միջուցին օրուն կոմսն կնկերանար , Եւփիմէ փոքրինչ ետ մնալով , Արդիւրին ըսաւ :

— Կը սիրեմ զքեզգ . . .

Արդիւր սիրով արիշիւր , նորա ձեռքը սեղմելով ճակատն համբուրեց , այս առաջին համբոյը երկու սիրահարաց սիրտն ի մի տրոփեց , յետոյ Արդիւր թէւն առնելով Եւփիմէն սեղանի սրահը գնացին առաջնոց հետ :

Մուրատճայի աջ կողմը Եւփիմէ նստաւ և ձախ կողմը Արդիւր . Տիւ Պէյէ կոմսն ու տոքթէօր կիւյեան՝ որ գործով մը ստիպուած էր երեք չորս օր գեսպանատունէն բացակայ գըտնուիլ , նոցա գիմացը նստան :

Տոքթէօր կիւյեան անցած արկածներէն անտեղեակ էր . նոյն առաւուտ հասած էր գեսպանատուն , կոմսը գինւոյ գաւաթն ի ձեռին ոտքի ելաւ :

— Օն բարեկամք միը հարս ու փեսին կենացը :

— Ինչ կը լսեմ գոչեց տոքթէօրն ուրախութեամբ :

— Կիրակի օրն նոցա վկայից մին պիտի ըլլաս տոքթէօր :

— Ինծի մեծ պատիւ կը համարիմ ալդ , օն ուրեմն խմենք նոցա երջանկութեան համար :

ԵԱՆԿՐԵԱ ԳԱՐՅԵ ԱՆՍԵՒՄ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲ-  
ՍՏԱՌՈՒ ՎՀ ԱՆԱՏՈԼԻԱ ԻՉԻՆ ՄԻՒՏԻՒՐ ՎՀ ԱՃԵՆԹԵ  
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՒՐՄՈՒԴՅԱ  
LA ROUENNAISE

1837 ՏՀ ԹԵՂՄԻՍ ՕԼՈՒՆՄՈՒՇ  
ՍԿՐՄՄԱՑԵ 4000,000 ՖՐԱՆՔ  
ԻՀԹԻԱԾ ագչէսի տախիլի հրամագ տէկիլ տիր

L'INDUSTRIELLE

ԵԱՆԿՐԵԱ ՇԻԿՊԵՍԻՆՏԷՆ . . . 1,500,000 ՖՐԱՆՔ  
ՍՈԼԻ ՍԿՐՄՄԱՑԵ 5,000,000

LA CAISSE D'ASSURANCES MUTUELLES

ԵԱՆԿՐԵԱ ՄԱՌԱ ԱՋՆԱՄ ՎՀ ՀԱՅՎԱՆԱԾ ՏԱԽԻ ՄԻԿՈՒՐԹԱ ՕԼԲՆՈՒՐ  
ԹԱՎՍԻԼԻ ՄԱԼԻՒՄԱԾ ԱՐՄԱԴ ԻՄԹԵՐԵՆԼԵՐ ԳԱԼԱԾԹԱՄԱ Գ ՐԱՆԹԻ-  
ՆԱ ԱԶԳԱՂԲՆՄԱ ԼԵՆ ԽԱՆԾՆՄԱ 1, 2, 3, 4, ՆՈՄԵՐՈԼՈՒ ԽՈՏԱՐԵԽԱՆԵՐԵ  
ԲԵՄԻՓ ԻՄԵԼԵՐԻ.

ԷՑԻՐՆԵ ՎՀ ՇԱՐԳԻ ՌՈՒՄԵԼԻ ԱՃԵՆԹԵ ՎՀ ՄԻՒՏԻՒՐԻ

Գ. ՏԵԼԻԳԱՐԹՈՒ

Սապըդ Մամուլ ղազէթասընըն սա-  
հիպ վէ նաշիրի Այվաղեան Գէորգ է-  
ֆէնտի պու տէփա Գալաժատա իբսի  
խանընտա պիր տէպպօ աշմը օլուս,  
Միտիլի ատասընըն մահսուլը սաֆիսի  
օլմագ իւզրէ էն ալէտ հըն զէթին  
եազը վէ նէվ պէ նէվ Պօհճա Ատասը  
շարապլարը վէ սապուն վէ իզմիր մաս-  
տիգասը , ղայէթ էնվէն ֆիեաթ իլէ  
ֆիրուխտ իթմէքտէ տիր :

Իշպու տէպպօյա միւրաճապթա  
բաղպէթ խոէճէք զէվաթըն հէր հալ-  
տէ մէմնուն օլաճաքլարը պի իշմիպահ  
տըր : Տաշրալար իշիւն սըբարը գա-  
պուլ օլունուր :

ԱՐՏՈՆԵՑԵՐ ԵՒ ՏՆՈՐԵՆ Ա. ՍԱՔԱՆԱՆ  
ԽՄԲԱԳԻՐ Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՃԵՐԻՏԵԿԻ ՇԱՐԳԻՑԵ ԼՐԱԳՐՈՅ

— 166 —

— Եւփիմէ աղջիկս ըստ Մուրատճա  
գաւաթս գինի լեցու և խմենք կոմսին կենացը՝  
որ այս առաւտօս հրաշիւք իմն ազատեցաւ գա-  
շոյնուելէ :

— Ի՞նչ կրսէք գոչեց գարձեալ կիւյեան,  
այս անդամ զարհուրանօք :

Այն ատեն մի առ մի ամեն անցածք պատ-  
մեցին տոքթէօրին, որն որ իւր ուրախակցու-  
թիւնը կը յատյնէր անընդհատ գինի խմելով  
և շաղակրատելով, ժամէ մը աւելի տևեց ու-  
ղանը . յետ աւարտման սուրճ խմելու համար  
սրահն անցան և հոն մինչև իրիկուն հարսան-  
եաց պատրաստութեան վրայ խօսեցան :

Հետեւեալ օրն իսկ գերձակուհիներ բեր-  
ուեցան գեսապանատուն և ամենաշքեղ կերպաս-  
ներէ աններներ ձեռուեցան նոյն ժամանակի սո-  
վորութեան համեմատ՝ զի Արդիւր կուզէր որ  
արեւելեան ոճով հագուի Եւփիմէ . . . .

Տիւպէյէ կոմու թարութիւն ամիրան տե-  
սած , և նիկոլի Աննայի յետ ամուսնութեան  
նկատմամբ հաւանութիւնն ստացած էր և զու-  
գադիպարար երկու ամուսնութիւնք միենոյն  
օրն պիտի կատարուէին :

Արդիւր անհամբեր կիրակի օրուան կապա-  
սեր, ինչպէս փոքրիկ տղայք կսպասեն կաղան-  
դի առաւտօտուն :

Վերջապէս բաղձացեալ կիրակի օրն հասաւ

— 167 —

պայծառ արշալուսով մը : Դեսպանատան մէջ  
ընդհանուր ուրախութիւն կը տիրէր , մաքուր  
հագուած սպասաւորներ ժիր մեղուներու նման  
հոս ու հոն կերթեեկէին. Արդիւրին ծերունի  
սպասաւորն Սիմոն, տղու մը պէս կը պարէր և  
անընդհատ կը շաղակրատէր , անդուխին գը-  
լուսէն Բագարատայ վեր եղնելն աեսնելով որ  
մաքուր և խիստ վայելուչ հագուած դեսպա-  
նատուն եկած էր, գոչեց ձեռքը քունքին տա-  
նելով զօրականի մը պէս :

— Բարի լոյս հրամանատարդ իմ. կեցցէ  
պարօն Բագարատ զօրապետնիս :

— Սիրելիդ իմ պարօն Սիմոն ըստ ժապ-  
տելով, զօրական ըլլալու պատիւը չունիմդեռ:

— Հոգ չէ քաջդ իմ, որտով մարաջախտ  
մ'ես , խնջոյք ունինք , հարսնիք պիտի բլլայ,  
փոքրիկ փեսայ մը , կլուիկ հարս մը , պարօն  
Բագարատ գիտե՞ս որ Հայ տէրպապա մը պի-  
տի օրհնէ նոցա ամուսնութիւնը , տէրպապա ,  
նոյն իսկ բառն է , օրիորդ Եւփիմէ սովորեցուց  
ինձ , կեցցէ ուրախութիւն . . . :

— Պարօն Սիմոն կրնամ կոմու տեսնել :

— Անցէք սրահն , ամենքն ալ հոն են  
բազմաթիւ հրաւիրեալներ կան , բոլոր տէրու-  
թեանց գեսպաններն՝ բացի Աւստրիոյ գեսպա-  
նէն :

Եւ յետոյ տեսնելով որ գէմը մարդ չիկար՝ զի